

Գ Ր Ա Կ Ա Ն

Մ Շ Ա Ա Ա Ա Ա Ա Ա Ա Ա Ա

ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔ

(Շար. տես. Բզմ. 1921, էջ 218)

ԲԱՅՑ ամէն հող ալ ամէն բան չի բերեր.
 Ուռնինները գետերուն քով կը ծնին
 Եւ բարտիններն եղախւրններուն մէջ տըղմուտ,
 Եւ հացուտներն ամուլ՝ քարուտ լեռներում.
 Ծովեզերքները կը ցընծան մուրտերով.
 Բայց որթատունկը բըլուրներ կը սիրէ,
 Եւ կարմրածառը Հիւսիսակն ու ցուրտերն:
 Նայէ դարձեալ գունտին վըրայ՝ զոր կ'ընկճեն
 Մշակներն յետին, առաւօտեան տուներէն
 Արարներուն՝ մինչ նըկարէն Գեղուններն.
 Ամէն մի ծառ իր հայրենիքը ունի:
 Լոկ Հընդիկները կու տան սեւ ոպնիազ,
 Սարայեցիք՝ խընկաբեր ոստ: Եւ ինչո՞ւ
 Պատմէի քեզ հոս բալասանն ու ծորանքն
 Անուշահոտ փայտին, հատերն աղանթի
 Մըշտափըթիթ. ինչո՞ւ հապէշ անտառներն
 Ըսպիտափառ քընցուշ բուրդով: Եւ ինչպէս
 Սերք կը հանեն տերեւներէն մանրիկ գեղմն.
 Եւ Հընդկաստանն ինչ անտառներ կը բերէ
 Մօտ մեծ ծովուն՝ խորշ աշխարհի հուսկ արին.
 Ուր ոչ մի նետ չըկըրցաւ սլաքն հասցընել
 Կըտրել ծառի մը զագաթին վերեւ օղն,
 Եւ սակայն այդ ազգն անճարակ չէ երբեք
 Երբ կապարճներն անգամ մը ձեռքը առնէ:
 Մարք կը բերեն բարեզործակ կիտրոնին
 Տըտպահամ հոյզն ու ծանրածանրը բուրումն
 Որմէ ազդու ոչինչ չըկայ, թէ երբեք
 Դըժնէ մօրուն թունաւորեց ըմպելին
 Խառնելով խոտ եւ ժանտագործ մըրմունջներ,
 Գալ հասնելու և թոյնն անկէ թափելու:
 Ինք ծառ խոշոր՝ դէմքով նըման դափնիի,
 Եւ եթէ հոտ մ'ուրիշ հեռուն, չըսըփռէր՝
 Դափնի կ'ըլլար. ոչ մէկ հով չի՝ թափեր բնաւ.
 Իր տերեւներն եւ ոչ ալ պինդ ծաղիկներն.
 Մարք կը խընկեն անով իրենց գարշահոտ
 Շունչն ու բերանն, եւ ալեւոր ձերբերուն
 Կը դարմանեն անով սըրթանքն ու հեւոց:

Բայց ոչ Մարաց ամենաճոխ անտառներն,
 Ոչ գեղեցիկ Գանգէսն, Հերմոսն ոսկեհոս
 կըրնան իտալ պարծանքներուն մըրցիլ հետ,
 Ոչ Հընդիկը, ո՛չ Բակարիացիք, ոչ բուրբ
 Պանքայիա՝ լի խընկաբեր աւազով:
 Հրաշունչ ցուլերը չէ որ այս երկրին մէջ
 Քիթով ակօս բացին, եւ ոչ անարի
 Վիշապ օձին սերմանելով ժանիքներն
 Եւան բուսան սաղուարտածօճ մարտիկներ
 Սեղմած տէգերն իրենց. այլ լի անեցուն
 Հասկերն եւ հոյզը Մասսիկեան Բաքոսին
 կը տեղան հոն. ձիթաստաններ եւ հօտեր
 Հոն կը վըխտան բերկրազըւարթ: կը դիմէ
 Ասկէ ուզմիկ նըժոյգն ի դաշտ բարձրավիգ,
 Անկէ պարէն ըսպիտակ, ո՛վ կլիտուննէ,
 Եւ ցուլը՝ զո՛հ շըքեղ՝ ըստէպ լուացուելով
 Ձուրերուդ մէջ սըրբանըւէր, հոռմական
 Յաղթանակները, դից տաճարը տարին:

Քարուն է հոս յաւէժակայ, եւ ամառ
 Օտարական ամիսներուն մէջ. հօտերն
 Երկիցս յըղի, ծառերն երկիցըս բերուն.
 Բայց մոլեգին վազրեր չըկան հոս, չըկայ
 Արիւնըտուշտ առիճներու ճնտն ու զարմ.
 Հոս մոլախինզը չի խարբը հէք կըթողն,
 Եւ ոչ ալ օձը Թեփամորթ կը քաշէ
 Երկրի վըրայ ընթըռնոցներ անհամար,
 Եւ ինք իւ շուրջ կը գալարէ բիւր պարոյր:

Աւելցուր այնքան քաղաքներ հոյակապ,
 Աշխատութեան պըտուղ. այնքան զըղեակներ
 Յից ժայռերու վըրայ կերտուած ձեռքերէ.
 Գետեր որ հին պարիսպներու տակերէն
 Կ'անցնին կ'երթան. ծո՛վը յիշեմ ես արդեօք
 Որ կը թըրջէ զանի վերէն ու վարէն,
 Թէ շատ լիններն, ըզքեզ, ո՛վ մեծ Լարիոս,
 Եւ քեզ, Բենակ, որ կը մորնչես ու կ'ուռիս
 Ծո՛վակուտակ. նաւակայքըր յիշեմ
 Եւ Լուկրինի դիմաց թըմբուած փականքներն
 Եւ ծո՛ղն որ մեծ շառաչներով կը կատղի,
 Ուր կոհակներն Յուլեան հետուն կը հորնչեն
 Երբ դէպ ի ետ կ'ընկըրկի ծո՛ղն, ու կ'երթայ
 Յորձանապտոյտ դէպ ի նեղուցն Աւոնեան:

Այս միեւնոյն իտալիան կը ցուցնէ
 Երակներուն մէջ առուններ արծաթի
 Եւ պըղինձի բովեր, ոսկին կը հեղու
 Առատահոս: Սա ինքն հանեց ծոցէն դուրս
 Գըռը կըտրիճ՝ Մարիկներու, և Սարին

Առոյգ հասակն, եւ վըշարմբեր Լիզուրեան,
Եւ վուսկեանները մկընդաւոր, Դեկոսներ,
Մարիոսներ, եւ կամիլներն հոյանուն,
Անխոնջ մարտէ Սկիպիոններն, եւ ըզքեզ
Վեհըդ կեսար, որ արդ արդէն յաղթական
Հուսկ ծայրերուն մէջ Ասիոյ, կը վանսս
Հընդիկն անզօր հոսմէական բերդերէն:

Ողջոյն քեզ, ո՛վ կոռնեսան երկիր, մեծ ծընող

Արմատիքի, մեծ ծընող քաջ մարդերու.

Կեզի համար է որ կ'երգեմ փառապանծ

Մեր արուեստներն ու արարքներն հինաւուրց,

Յանդըգնելով սուրբ ազբիւրները բանալ

Եւ հընչեցնել Ասկրեան երգով իտալիան:

Արդ պիտ' ըսեմ յատկութիւններն արտերուն.

Ինչ ոյժ, ինչ գոյն ունին, եւ ինչ բերելու

Ընդունակ է իւրաքանչիւրն: Առաջին՝

կողկոռտուն գետինն ու բլուրը դըժնէ

Ուր կան անօսը է եւ խիճեր, թուփեր կան,

Կ'ուրախացնեն Աթենասի սիրելի

Երկայնակեաց ձիթենիներն: Այս նըշան՝

Որ այդ տեղերը կը բուսնին շոայլօրէն

Վայրենիներն, եւ կը ծածկեն դաշտորան

Հեռուն բոլոր իրենց վայրի հատերով:

Սակայն պարարտ երկիրը քաղցըր հիւթով

Բերկրազըւարճ, եւ խոտաւս դաշտն յուսթի

Առատարուխ, ինչպէս որ մենք կը տեսնենք

Յաճախ լերան մը հովիտին մէջ խորունկ,

Ուր բարձրաբերձ ժայռերէն ջուրն հոսելով

Կը բերէ հետն արգասաւոր սիկ մը վար:

Իսկ եթէ ան դէպ ի հարաւ կը նայի,

Ու կը բերէ կոր արօրին դըժպըհի

Պըտերն, աստի քեզ պիտի օր մ'հայթայթէ

Որթատունկեր հաստահարուստ՝ գինեւէտ,

Որ քեզի տան առատ առատ ողկոյզներ

Եւ ծորանքներ լայնալիր, այն ծորանքէն՝

Չոր կը հեղունք աստուածներուն ի պատիւ

Բաժակներով ոսկի, Տիրները մինչ գէր

Կը փըչէ փղո՛սկըր բազինին առջեւ հոն,

Եւ զոգախոր սկաւառակով կը ձօնենք

Աստուածներուն՝ ծխաշունչ ընդերքը զոհին:

Իսկ եթէ մօտ է քու սըրտիդ աւելի

Խնամել հոգալ պաճար պախրէ եւ հորթեր,

Կամ ոչխարներ եւ մըշակուած վայրերուն

Ապականիչ այծերը, զնա՛ ու զըտիր

Տարենտոնի յուսթի դաշտերն, անտառներն,

Եւ այն գետինն՝ որ կորսընցուց հէք Մանտուան,

Ուր կարապնէր կ'արածէին ձիւնաթոյր
 Իր լօռաւէտ գետին մէջ. չեն պակսիր հոն
 Հօտերուն ո՛չ ակնակիտ աղբիւրներ,
 Ոչ դաւաբէք, եւ զըւարն ի՛նչքան լըգէ
 Երկարատեւ օրերում, ցա՛յզը կարճուկ
 Կը հասցընէ նո՛յնքան շաղով զովարար :

Թրգմ. Հ. Ա. ՂԱԳԻՅԱՆ

Վ Ա Ս Ք Օ Ց Ի Կ Ա Մ Ա

Ա.

ԱՔՓԻԿԷԻ ափունքներն և Հնդկաստանն ուր կ'անին
 Խորհրդաւոր կանեփներ, քեզի չեղան անծանօթ,
 Երբ դուն մագերթդ հովին՝ կ'երազէիր ցուկին մօտ,
 Գեղեցկագոյն աշխարհներ՝ պարտէզներէն Միջոցին...

Եւ Մըտածումն յաղթական՝ ալիքներու մրմունջին
 Իր վայրագ շունչը տալով՝ կը բարձրանար ափին մօտ,
 Քու հոգիիդ անսահման երկնքին մէջ մըրըրկոտ,
 Արձիւներու հանգունակ որ ճախրաթիւ կը փախչին...

Կ'երազեմ նաւըդ հիմա և մեկնումներն յուսավառ
 Որոնցմով դուն ջահեցիր ովկէանին մէջ խաւար,
 Հորիզոնէ հորիզոն՝ մեծ Գաղափարն անվահեր :

Պղինձին համար այս երգին կ'երազեմ նաւըդ, որուն
 Յուսկը բոսոր, ծիրանի փողփողումովն Արևուն՝
 Ծովերուն սիրտը կապոյտ վիշապօրէն կ'արիւնէր...

Բ.

Բայց ո՛չ ոսկին որ ծեփեց մարմարի տեղ Պերճանքի
 Ապարանքներ դիւթական ուր Աղբիւրները լացին,
 Ո՛չ դիպակները հիւսուած անըրջանքէն Մետաքսին
 Ուր գրգանքի պարտէզով հեշտանքը լուռ կը ծաղկի,

Ո՛չ կարմրերփրն շրպարն իրրեւ արիւն սուտակի,
 Ո՛չ ալ ծարիրը որով կ'ըլլան աչքերն անսահման
 Խորհրդաւոր գիշերներ, ո՛չ բուստը, ո՛չ կարկենանն
 Արինքնեցին քու հոգիդ, ով Ախոյեան վրտանգի...

Դուն փնտոցիր էութեանդ հորիզոնները միայն
 Որոնց վըրայ բարձրացող Արեւ ջահն էր Մտքին.
 Կը մռնչէր ձայնըդ անձկոտ հրուանդանէ հրուանդան,